

11893

Մ Ո Ւ Շ Ե Ղ , Ե Պ Ի Ս Կ Ո Պ Ո Ս

Վ Ա Ղ Ո Ւ Ա Ն Հ Ո Գ Ի Ն

Տեխնիկական, քիմիական և
մյուս ինժեներական գիտությունների
ստորաբաժաններով, ինչպես
և յոթնամյակներով, առաջին
ազգերուն կը պատշաճի ֆակ-
ստիտուտներուն:

Ա. ՖՈՒՅԵԷ

300

301
15-97


ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ԽՆԱՅՈՂԱԿԱՆ ՏՊԱՐԱՆ

1910


48

Հ Ե Ղ Ի Ն Ա Կ Ի Ն Գ Ո Ր Ծ Ե Ր Ը



1. Թուրք Հովուական (Բ. սյ.)	5	Ղրշ.
2. Պատկերները	5	»
3. Դրուագներ (Սպառած)	15	»
4. Հովիտի խրատները	7, 5	»
»	»	Թուրքերեն
»	»	Հայ. եւ Թուրք.
5. Ասանայի ցարդը եւ Պասախանասունները	5	»
6. Les Vêpres Ciliciennes	12, 5	»
7. Ընկերվարություն եւ Հայ Ընկերվարականներ	3	»
8. Վաղուան Հոգին	1	»

Ա Ն Տ Ի Պ Գ Ո Ր Ծ Ե Ր




1. Նորընծայի մը քառուկեր	
2. Նարեկացի եւ իր Ժամանակը	
3. Լեզուախօսություն	
4. Հայ Բողոքականության ծագումը	
5. Քրիստոնեական Բարոյականը	
6. » Վարդապետությունը	

300
1792-ՄՈ


Մ Ո Ւ Շ Ե Ղ Ե Պ Ի Ս Կ Ո Պ Ո Ս

Վ Ա Ղ Ո Ի Ա Ն Հ Ո Գ Ի Ն



Տեփարդի խօսքը, քե պե՛տք է
մարդ ինկզիևիք ճանչնայ իր
յակունքիներովը, ինչպես
եւ յոունքիներովը, աւելի
ազգերուն կը պատշաճի քան
անհասներուն:

Ա. ՖՈՒՅԵԷ



Ա Ղ Ե Բ Ս Ա Ն Դ Ի Բ Ա

Խ Ն Ա Յ Ո Ղ Ա Կ Ա Ն Տ Պ Ա Ր Ա Ն

1910

ՎԱՂՈՒԱՆ ՀՈԳԻՆ

Տեփարդի խօսքը, քէ պէտք է մարդ
իմեզինքն անհնայ իր լասկութիւն-
ներովը, ինչպէս եւ բերութիւննե-
րովը, աւելի ազգերուն կը պատ-
շահի քան անհասկներուն:

Ա. ՅՈՒՅԵԼ:

Տընէք՛, ընկերարարն իմաստասէրը կըսէ. «Ներ-
կային ցաւալի պարագութիւնը կը գիտակաւորենք
վիշտերով կամ յոյսերով: Այս միջոցները առժամաբար
ապրելու մեր իրաւունքներուն տեղը կը բռնեն»: Սոյն
տողերը անաւոր իրականութեան մը թարգմանն են,
դոնէ մեր ազգային - ընկերական կեանքին համար, ո-
րուն պէտք է լրջօրէն անդրադառնանք եւ գիտակցինք
այլ եւս: Օսմանեան Սահմանադրութեան արշալոյսին,
խորապէս համոզուելէ յետոյ Մ. եւ Յ. Գոմիթէին նեղ-
միտ ու թիթու ազգամոլութեան, երբ երկուսն ԲՐ
ուածով մը կը գրէինք, թէ «Վաղուան մեծ ոճիրին
հրկունքն ունի այսօր», թէ, «Նըլտըզի բռնապետու-

ԾԱՆՕԹ. — Սոյն քանախօսութիւնը արժանա-
ւան է Գահիրէի Ազգ. Լսարանին մէջ, 1909 Դեկտ. 11ի
շաբաթ գիշերը:

Թիւնը կրնայ խորհրդարանական բռնապետութեան փոխուիլ», թէ՛ «Մեր սա անհամերաշխ ու աններգաշնակօրէն կուսակցած ուրախութիւնները պատուհասուած պիտի դանենք մեր զաւակներուն, այսօրին անգիտակից ու անպատասխանատու զաւակներուն ապաշաւովը», այդ միեւնոյն յօդուածին մէջ կըսէինք, թէ «Կարգ մը ազգային աննշան յատկութիւններու հետ, հոյլ մը բարդ ու կնճռոտ յոտութիւններ մեր մէջ սպրեցուցած ենք» (ԱԶԳ. 1908 Դեկտ. 5, թիւ 32 (84): Այն օրէն ի վեր յոտութիւններու հոսանքը ստուարացաւ, ջրվէժեց, ազգային-հաւաքական անհատականութիւնը խեղդելու աստիճան:

Այսօր ազգային տեսակէտով, կացութիւնը յուսահատական է ամենուրեք. միւթթաբու թեան ո՛չ մէկ ակունք, ո՛չ մէկ պատճառ: Համիտ՝ դաւառացի կնկան ձեռքով նախշուած շապիկէն մեր արիւննեւրովը ներկուած ազգին պատանքը շինեց: Օսմանեան Սահմանադրութենէն խաղաղութիւն եւ արդարութիւն յուսացինք, ա՛ն ալ մեր վրայ ձգեց դատապարտութեան կարմիր քղամիւղը, կիլիկեան դաշտերուն մէջ: Մարեցան յոյսերը, ազգին ճրագն ալ մաքեցաւ կարծես, քանդուած, շիջած ու արիւնթաթախ օձախներուն հետ: Ու հիմա ազգային ինքնապաշտպանութեան իբրև զէնք, խարուածներու լքումը, եւ ցաւատանջներու սկեպտիկութիւնը միայն ունինք:

Վաղը, սակայն, պիտի այցելէ մեզի, իր գերիին մէջ ժողվելու համար մեր արցունքները, մեր ժպիտները, եթէ ունենանք, մեր կեանքը կամ մեր մահը: Ա՛ն մեզի բան մը չբերեր, ո՛չ իսկ բարի խապրիկ մը. չա՛տ շատ կը բերէ մեզի՝ բարդուած տոկոսով մը, ինչ որ մենք երէկ իրեն տուինք: Եւ այսօրին ականջին փախացած մեր արտունջները, մեր յուսահատութիւն-

ները, մեր բողոքները, աւա՛ղ, պիտի չկրնան դարձնել «Վաղուան Հոգին», «Վաղուան Կեանքը», որուն պէտք ունինք: Մնտախ ի՛նչ խանդավառութիւններ, աննպատակ ի՛նչքան շարժում, վրէժի յորձք, դգացումի պոթիլում: Պահ մը տառապանքի աղաղակին հանդէպ հոգեկան յոյզ մը խոտիւց, դղրդեց մեր ամբողջութիւնը: Ամենքնիս ալ արիւնէն խելայեղած, փրկականաւորումի գաղափարին կը փարէինք ասպրելու տնէնչով. կը մոռնայինք՝ դո՛նէ պահ մը, մեր առօրեայ կեանքին քաւիշե անբաւերը, եւ արիւնոտ արանեաներէ, դերբուկներէ մագլցել կուզէինք: Ամենքնիս, գրեթէ ամենքնիս «Պիտի չ՛խնայենք, կըսէինք, մեր ճակտին քրտինքը, մեր երակներուն արիւնը, գեղեցկութեան եւ արդարութեան գործին համար: Պիտի չարչարուինք, կըսէինք, բոլոր տանջանքներով, բաւական է որ անոնք արդիւնագործ վէրքէ մը կաթած ըլլային»:

Երէկի ամենուս աղաղակն էք այս: - Վաղը դատարկութիւնը նորէն կը խօսի մեր մէջն ու շուրջը, անտարբերութիւնը նորէն կը թմբեցնէ մեր ջիղերը, եւ ասով անգամ մըն ալ կ'արդարանայ հաւատքը, թէ «գաղափար մը, որ հայեցողութեամբ ու հոնաորութեամբ կը բաւականանայ, անկում մըն է միայն»:

Խորհուրդի, յոյսի, հաւատքի, դգացումներու չափանիշը կամ վաւերաշափը դորձնական ու ասպրում կեանքն է միայն: Եւ պէտք է ըսել — անաւոր ճշմարտութիւն — թէ մեր այսօրուան կեանքը կ'ապրի ԵՐԷՎԱՆԻ Ա.ՀԱՐԿՈՒ ՊԱՐԱՊՈՒԹԵԱՆ, ՈՒ Վ.Ա.ՂՈՒԱՆ ԱՆՆՁԻ, ԱՆՅԱՍԱԿ ԱՆԴՈՒՆԴԻՆ ՄԻՋԵԻ:

Այս յուսահատ կացութենէն դուրս ելնելու անհրաժեշտութիւնը նկատի առած ատեննիս, մեր վրայ պարտք մը կը ծանրանայ, որ է անոր միջոցներուն

վրայ խորհել: Առանց բաւարար պատճառի արգիւնք չկայ աշխարհի մէջ. պէտք է գոյութեան պատճառը վերատեղծել, արդիւնքին հասնելու համար. պէտք է որ մեր մէջ կեանքը դործ մը ըլլայ, եւ դործը՝ իտէալի մը, գաղափարի մը իսկական խտացումը: Որովհետեւ այսպէսով միայն մենք կարելիութիւնը՝ պիտի ունենանք ՎԱՂՈՒԱՆ ՀՈԳԻՆ շինելու, ստեղծելու, դարբնելու. խաղաղութեան, արդարութեան, ազատութեան եւ գեղեցկութեան գործաւոր ՀՈԳԻՆ, որ զերծ քաղաքական - ընկերական կուսակցականութեան հերձուածողութենէն, գիտնայ իրմով մարմնացնել ցեղին հաւաքական անհատականութիւնը, ցոլացնել անոր վճիռ պայծառը, իրականութեան տանիլ անոր մարդկայնական պահանջումները, զրկեալներու յատուկ անոր իրաւախնդիր տնչանքները, եւ երջանկութիւն ստեղծել անոր արիւնններէն, տառապանքներէն, սուգերէն ու արցունքներէն:

Ո՞վ պիտի ստեղծագործէ այդ ոյժը, «Վաղուան Հոգին»:

Շատեր, չափազանց շատեր, յաւակնութիւնը ունին «Վաղուան Հոգի»ի ստեղծագործումի փորձին մէջ: «Փրկիչ», «ազատարար» ըլլալու եռանդնատենչը օրուան ցնորքն է եղած: Քլեմանտօ փրկչական - ազատարարութեան այդ պոստալիսօսութիւններուն մէջ, դարուն հիւանդութիւնը կը փորձուի տեսնել: Մարդկային ընկերութիւնը վատասերումի ու քայքայումի խմորութիւնը անդամալուծուած է. գլուխը՝ ստամոքսին, ձեռքը՝ ոտքին, հոգին՝ մարմինին, աչքը՝ ականջին, բերանը՝ մտածումին դէմ կը գործեն: Ընկերական մարմինը փտութեան տարբաղադրութեան ենթարկուած է հիմա: Ներքաշնակութիւնը հիմէն խախտուած է: Քա-

հանան՝ կոթնած կրօնքին, ու զինուած եկեղեցիին կարգ մը հնարամիտ վարչապետութիւններով, ազատականը՝ իր գործած խղճի բռնաբարումով, անիշխանականը՝ ոյժի արդարութեան վարչապետուած բարքարտութեամբ, ընկերվարականը՝ ընտանեխոյս ժխտականութեամբ օրէ օր կը խոշորցնեն ազգային անհատներու միջև բացուած անշունչը: Հերձուածները կը շատնան. աղանդաւորները կը պայքարին ընկեր - կրօնական եկեղեցիին ծոցը: Պէտք է միանգամ ընդ միշտ համոզուիլ, թէ ո՛չ մէկ աղանդաւոր, ո՛չ իսկ հերձուածող մը երեւան չեկաւ իր պատկանած ցեղին, կրօնքին, ընկերութեան վիասելու նպատակով: Օգտակար ըլլալու իրենց մտեռանդութիւնը, սակայն, միակ պտոճառը եղաւ ընկերական դարաւոր չարիքին: Քայքայումը, կազմալուծումը քանդելու գաղափարէն ծագում առած չէ՛ ընսւ աշխարհի մէջ. այլ՝ ՕԳՏԱԿԱՐ ԲԼԼԱԼՈՒ, ՇԻՆԵԼՈՒ ԶԱՓԱԶԱՆՅ ՄՏԵՌԱՆԳՈՒԹԵՆԷՆ: Ինչպէս անցեալին, նմանապէս ներկային մէջ, մեր ազգային չարիքին մեծագոյն պատճառը, թունաւոր աղբիւրը այդ իբրողութեան մէջ փնտսելու է միայն: ԳԱՀԻՃԻՆ ՍՈՒՐԷՆ ԱԻԵԼԻ, ՇԻՆԵԼ ՈՒԶՈՂՆԵՐՈՒ ՄՏԵՌԱՆԳՈՒՆ ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹԵՆԷՆ ՎԱՆԵԱԼՈՒ ԵՆԻԲ: Մարդասպանին գնշակը երբեմն կը վրիպի, բայց շինել ուզող հիւանդ ուղեղին քանդումի գործը տեսական է, եւ շարունակուած՝ ազգասիրութեան դիմակով:

Ուր որ աղանդաւորի, կուսակցամոլի մտեռանդութիւնը կայ, կընդունիմ թէ հոն ոյժ մը կայ, բայց դիտեմ միեւնոյն ժամանակ, թէ հոն չկրնար գոյութիւն ունենալ ո՛չ առողջ դատողութիւնը, եւ ո՛չ ալ «Վաղուան հոգին» կերտելու յօժարակամութիւնը: Մոլեռանդ մտեռանդունները, կուսակցականութեան հեշտանքէն, գինովութենէն տարուած, կրնան զգը-

խել ժողովուրդները բառերու եւ ֆրազներու մոռու-
թիւնով, կրնա՛ն արթնցնել ու շահագործել անհաս-
ներու մէջ քնացած կրօնական, ընկերական, ազգայ-
նական, մարդկայնական, հրեշտակային կամ անաս-
նական բնագոյնները, բայց չեն կրնար արժող կազմա-
կերպութիւն մը, արդար գաղափար մը, մաքուր ի-
տեալ մը, հոգի մը կերտել: Թուե՞ք կուսակցականը
ջլատաւոր մըն է, ըլլայ պետ թէ հետեւող, եւ իրեն
համար կուսակցական շահը առաւելալիչ զի մ'ունի
ազգային շահուն հանդէպ: Կաղափար մը, իտեալ մը,
հոգի մը կերտելու դորձը լուրջ մտածողութեան, հա-
ւաքական ոյժերու համագործակցութեան, հեռատեսու-
թեան, եւ անցեալի հանդէպ աածուած պատկառանքի
մը արդիւնքն է միայն: Առանց այս պայմաններուն,
աղանդաւորական, իրերամերձ հակումներով ստեղծել
ուզուած հոգին անկարգապահութեան, անիշխանական
հոգի մը կըլլայ, չլրնար կենսունակութիւն մը տալ
մեղի: Այսօրինակ մտածումի եւ ըմբռնողութեան
մը հետեւանքով էր անշուշտ, որ Ժ. Տընէրմ ըսաւ.
«Կը վախնանք որ վաղուան հոգին, ա՛յնքան անխոհեմ
բժիշկներու ձեռքով իր սրբազան հիւանդութենէն
բուժուած, երէկուան հոգիին մեռած փոշիէն աւելի
ստորին չըլլայ»:

Այդ ստորնութեան ահաւոր, արիւնազանգ սկըզը-
նաւորութեան դէմյանդիման կը գտնուինք այսօր:
Ուրացումը անկարելի դարձած իրականութիւն մըն է
ասիկա: Այս կազմալուծութեան գործին մէջ, մոռցը-
ւած են հաւաքական շահերը, հաւաքական թշնամի-
ները: Կուսակցական կիրքն ու շահն է որ եղբայր եղ-
բօր դէմ կը զինէ. ուրիշ մտահոգութիւն չունինք,
եթէ ո՛չ ինքզինքնիս պաշտպանել համացեղ, համարիւն
եղբայրներու յարձակումներուն դէմ, պաշտպանել ազ-

գը եւ իր աւանդութիւնները, Կրօնքն ու Եկեղեցին,
ընտանիքն ու ընտանեկան կեանքը, եւ ջանալ, որ
քաղաքական եւ ընկերական սա ազգային ճգնաժամին,
դեռ քիչ մըն ալ երկարի սրբազան հիւանդութիւնը
ազգային մեծամասնութեան, եւ չ' թողուլ որ անխոհեմ
եւ անխորհուրդ բժիշկներու ձեռքով դարմանուելու
փորձ մը ըլլայ, քանի որ այդ ձեռնարկին արդիւնքը
պիտի ըլլայ երեկուան հոգիին մեռած փոշիէն աւելի
ստորին բան մը:

Այս իրերամերձական, խուժանային կամ ըսենք
պաշարպօղոխական շարժումներուն մէջ ո՞վ պիտի ստեղ-
ծէր «Վաղուան Հոգին». — քահանայն, թագաւորը,
սահմանադրութիւնը, յեղափոխականը թէ արդիական-
նը. . . : Կը տարակուսինք ստոնց ամենուն ալ այժմենի
բարեացակամութենէն. . . : Եւ սակայն ստոնցմէ իւրա-
քանչիւրը կը խոստանայ շարունակ: Բայց որովհետեւ
ա՛լ առած ի կարգ անցած ճշմարտութիւն մըն է, թէ խոս-
տացուած բայց չ' իրականացած բարեացակամութիւն-
ներով սալարկուած է դժոխքը, յուսահատ հոգիները
հրաշքի մը միայն կ' սպասեն մեր մէջ ազգային ըն-
կերական կազմակերպութիւն մը, կարգաւորութիւն
մը, կամ ըսենք պարտաճանաչ կարգապահութիւն մը
հիմնարկելու համար: Աւա՛ղ, սխալ դուռ աս առած են
անոնք: Հրաշքը այս պարագային ոճիքի համազօր
պէտք էր նկատելինք: Հրաշքը զարտուղութիւն մըն է,
մինչ մենք օրէնքի մը պէտք ունինք. հրաշքը վայր-
կենի մը ստեղծողն է ու ստեղծումը, մինչ մենք
սուսականութեան գիտութիւնը, իմաստութիւնը կու-
զէինք ունենալ: Ուրեմն նուազ սճրագօրձ չեն նսեւ-
անոնք, որոնք մեր վաղուան ճակատագիրը կուզեն
կապել հրաշքի մը զարտուղութեանն ու թէութիւն-
ներուն. . . :

Պիտի րսէք ինծի . — առողջ սկզբունքներու ազգայինութեան մը հետատես համոզումին արդիւնք աւրագ, համերաշխ գործունէութիւն մը միթէ հրաշք մը չէ՞ մեր ժամանակի սա կարկամութիւններու, լքումներու, անտարբերութիւններու, մտեռանդութիւններու, չկամութիւններու, ժյատութիւններու խոտնակոյտին մէջ: Է՛հ, այո՛, անա ինչ որ պիտի կրնար մեզ հաշտեցնել՝ ընկերական խնդիրներու բարեշրջութեան ճամբուն վրայ, հրաշքի մը մարտչական դադափարին հետ: Հրաշքը իր գերբնական իմացումէն, իր վարչապետական բմբունումէն, իր դիպուածական զարտադրութիւնէն ու թէութիւններէն դուրս բերուած, ձերբազատուած հրաշքը միայն մեր փրկութիւնը պիտի ապահովէր: Բայց այդ հրաշքը երկինքէն չկար. մեզմէն կը բխի միայն, անոր համար տեւական կամ առժամեայ ըլլալու հանգամանքը կրնայ ունենալ: Մենք այսօրինակ ՏԵՒԱԿԱՆ հրաշքի մը պէտք ունինք զիտնանք, սակայն, թէ ասոր ստեղծողը մենք պիտի ըլլանք. մենք հրաշադրած, մենք արարիչ: Եւ եթէ աստուածային ոյժ մը բաւական կըլլայ ոչինչէն ստեղծելու արեւելք մը ա՛յնքան հրաշալի, ա՛յնքան հրապուրիչ ու խորհրդաւոր, աւա՛ղ, մենք մեր հրաշքի ստեղծագործումին համար գործիչներու հետ, նիւթերու եւ միջոցներու պէտք ունինք:

«Վաղուան Հոգին» այդ գործիչներէն, այդ միջոցներէն, այդ նիւթերէն կախումն ունի: Քահանան իր քարոզած կրօնքով, զաստիարակը իր ստանձնած կրթութեան գործով, ընտանիքի պետերը իրենց ապրած բարոյականի աղդեղութեամբ, Պետութիւնը արդարութեան անվերապահ կիրարկութեամբ, քաղաքացին, ըլլայ հարուստ թէ աղքատ, իր օրինակելի անձնութեամբն ու կարգապահութեամբը իրարու

օժանդակելով, զիրար լրացնելով պիտի ստեղծեն «Վաղուան հոգին»: Վերլուծենք պահ մը անոնցմէ իւրաքանչիւրին՝ գործերը, տեսնելու համար, թէ անոնք ո՛րքան կատարեցին իրենց պարտականութիւնը, եւ ո՛րքան օժանդակեցին, ուղղակի, թէ անուղղակի կերպով, այսօրուան ազգային վատթարացումը ստեղծելու համար:

I. Քահանան, հակառակ իր կրօնքին քարոզած վստմութեանը, գոյզն բացատուութեամբ, ինկած իր բարոյական բարձրութիւնէն, չկրցաւ իր կեանքին մէջ գործնականացնել կրօնքին ընկեր-բարոյական ոյժը: Կարգ մը երկրորդական պատճառներ, վերջամուտ տարբերով պղտորեցին Յիսուսի կրօնքին երկնանուշ սրբութիւնը: Ան՝ մեր աշխարհիկ շունչին տակ դադրեցաւ հոգի մը, գործ մը, զգացում մը ըլլալէ, եւ արարողական ձեւակերպութիւններով շրջանակուեցաւ: Կոչումէն աւելի շահու զգացումը առաջնորդեց կրօնականը, որուն բերնէն՝ իր անկումի շրջանին, հազիւ միւթարութեան, կորովի, ներզգածութեան ըստ մը լսուեցաւ: Կրօնքով չ՝ապրեցաւ, ու չ՝ապրեցուց: Աստուած՝ իր արդարութեամբ, մեզմով ու մեր մէջ չը մարմնացաւ. անոր սէըը մեր մէջ դրական հիմ մը չ՝ունեցաւ. անոր հոգին մեզ չ՝կենդանացուց. մեր դիակնացած մարմինին վրայէն չ՝թողուցինք, որ հպանցիկ շարժում մը ընէր անոր կենդանի շունչը, նման այն հավին, որ ցրուած ոսկորներուն վրայէն փչելով, զանոնք ողևորեց: Կրօնականով մեզի ներկայացուած կրօնքը չ՝միջամտեց՝ էպպէս, մեր ընտանեկան, ընկերական կեանքին. ծէսը՝ ճշմարտութեան մը եւ արդարութեան մը թարգմանը, արտաքին նշանը ըլլալէ դադրեցաւ. կրօնքը երջանկութիւն մը չարտադրեց մեր օրերուն. յոռետեսութեան թարգմանը հանդիսա-

ցաւ: Ու մենք կրօնքին արտաքինովը զբաղեցանք, առանց ներքինէն ներշնչուելու: Անա թէ ինչո՞ւ կրօնականը իր կրօնքով չկրցաւ նպաստել Հոգի մը, «Վաղուան Հոգին» ստեղծելու գործին:

II. Դաստիարակը, հակառակ իր ստանձնած պատասխանատուութեան, չկրցաւ իր կոչումը արդարացրնել: Մեր դպրոցները ուսումնարաններ ըլլալուց առաջար ճիգ մը ըրին, բայց կրթարաններ, դաստիարակութեան օրրաններ ըլլալու իրենց պարտականութիւնը անտեսեցին: Երեւնալու ջանքը յաղթեց ըրրալու կոչումին, եւ երբ աշակերտներուն միտքը զոնէ մակերևութապէս մշակելու ձեռնարկեցինք, մոռցանք թէ անոնք սիրտ մը, հոգի մըն ալ ունէին, որոնց ազնուացումին հօգը մեր գերագոյն պարտականութիւնը պէտք էր կազմէր: Մեր ուսումնասէրի մարմաջը զմեզ կը թափուցուցէր (misopédie) տարաւ: Դաստիարակութենէ, եւ բարոյականի մշակութենէ զուրկ վիպագրորուածը, երբ իր կիսուսումի ճիպրտը ձեռքը բռնած հրածեշտ կուտայ դպրոցին, ան իր «վտանգաւոր յաւակնութիւններով», չըսենք վնասակար, բայց դէթ մակարոյժ տարբ մը կը դառնայ. չունի ո՛չ ազգային-ընտանեկան աւանդութիւններու հանդէպ պատկառանք, ո՛չ բարոյական արժանիք, ո՛չ ուղիղ նկարագիր, եւ ո՛չ ալ կոչումի մը, իտէալի մը ծառայելու յարմարութիւնները: «Մտաւորական Պրոլէտէր» մըն է անիկա, մարդկային առաքինութիւններէ զրկուած մը, անընդունակ գեղեցկութիւն մը, արդարութիւն մը ստեղծելու: Դաստիարակութենէ զուրկ ազան իր ընտանիքի արդասարեր հողէն զուրս աղբակոյտի մէջ փոխատնկուած ծառ մըն է. իր արմատները այրելու, փոխելու դատապարտուած են: Ուր որ ազգային եւ ընտանեկան բարեպաշտիկ աւանդութիւններու վրայ հիմ-

նուած առողջ դաստիարակութիւնը կը պակսի, հոն մի՛ փնտռէք գեղեցիկ եւ արդար գործի մը արդասաւորութիւնը: Մեր կըթական միջավայրը ամուլ է, չըսելու համար ապականարար. անա թէ ինչո՞ւ դաստիարակը, իր դպրոցական ծրագիրներով, չկրցաւ յաջողիլ «Վաղուան Հոգի»ին կազմաւորութեանը մէջ:

III. Ընտանիքը այսօր կորսնցուցած իր դարաւոր սրբութիւնը, չկրցաւ իր կոչումը արդարացնել, եւ իրմէն ծննդարեբիկ վաղուան անհրաժեշտ հողին խմորովը զանգուած դաւակներ: Ընտանիքը սեղան մըն էր, աստուածներէ շահապետուած, բազին մը, տաճար մը, ուր սրբութիւնն ու պարկեշտութիւնը կ'երկրպագուէին: Անոր նուիրականութիւնը թափանցած էր հօրը կամ մօրը հողին. իրենց ծնողութիւնը խնկաւտուած քաղցրութիւն մը կուտար տունին. իրենց հովանին աստուածային շուք մըն էր զաւակներուն վրայ. սէքը լիառատ կը վազէր իրենց սրտէն ու շրթունքներէն. եւ տունն ամբողջ սիրոյ առաքինութիւնովը օծուած էր: Ծնողքին պարկեշտութիւնը, օրինակի անտեղիտալի պարտադրութեամբ մը, մօրը կաթին հետ դաւակներուն կը ջամբուէր: Խաղաղութեան, համերաշխութեան շունչ մը, կապ մը կար էրիկէն՝ կնկան, ծնողքէն զաւկին փոխանցուած: Մեր օրերու ընտանիքը որչա՛փ բան կրցաւ արտադրել այդ սրբութիւններէն, որչա՛փ բան կրցաւ պահպանել աւանդութիւններէն, անոնցմէ որչա՛փ կրցաւ փոխանցել զաւակներուն: Օ՛հ, անտանելի ցաւ մը հիմա մեր ընտանիքներուն ներքինը կը կրծէ. ասոնցմէ շատեր արդէն դադրած են պաշտամունքի սեղան մը ըլլալէ. կիւր, հակառակութիւն, հեշտասէր գիւնովութիւն, հակաբարոյութիւն մեր ընտանիքի անդամներէն շատերուն կեանքը կը կազմեն. մայրը անէժքով ու դժգո-

հանքով կը զբիեցնէ զաւակը . եւ հայրը իր տղուն բա-
րոյական կեանքովը հետաքրքրուած է՝ ունի: Ամեն մարդ
գրեթէ իր հաշւոյն կ'ապրի տունին մէջ, փոխանակ ի-
րարու հաշւոյն ապրելու . հոգիի ու սրտի ճիւղորս մը
խանգարած է ընտանեկան կեանքի կցորդութիւնը . հո-
գիները այլասեռած են հոն:

Հոգի մի մեծադրոյ անկումը ընտանիքին կազ-
մալուծումովը սկսած է: Սենեկա իր ժամանակի ԸՆ-
ՏԱՆԻՒՅԸ սապէս կը նկարագրէ . « Ընկերութիւնը կա-
տաղի գազաններու ընկերակցութեան մը կը նմանի .
ամուսինը իր կինը սպաննելու կը ջանայ . կինը իր
էրկանը կը գաւազանէ . գաւակը իր հօր կեանքին կող-
դէ հարուածը . կեսուրներն ու զոքանչները թունաւո-
րուծով կը զբաղին »: Մեր օրերու երեւոյթները նոյն
համեմատութիւնները առնուլ կը միտին:

Ահա թէ ինչո՞ւ համար ընտանիքը ցարդ ի վի-
ճակի չէ՛ եղած « Վաղուան Հոգին » կարենալ կազմա-
կերպելու: Ընտանիք մը, որ երկար տարիներ սու-
տերով կը սնուցանէ իր զաւակները, չկրնար պահան-
ջել, որ անոնք արդար ըլլան: Ծնմարտութեան եւ ար-
դարութեան պակասը ազգերու եւ ժողովուրդներու հի-
մը կը փորէ:

IV. Պետութիւնը — մանաւանդ այն պետութիւն-
ները, որոնց մէջ բաժնուած է մեր երկիրը, եւ ատով
խակ անոնց կապուած է մեր ազգային-ընկերական
ճակատագիրը — բան մը չըբաւ բարքերու ազնուա-
ցումին համար: Ընդհակառակն սպականեց ու վատ-
թարացուց ժողովուրդներու ազգային նկարագի-
րը: Իր կաշառակերութիւններով արդարութիւնը
վաճառականական, շահաբեր նիւթի վերածեց . իր կե-
ղեքումներով, իր հարստահարութիւններով պատճառ

16091
16571



եղաւ, որ խոշտանգուած ազգեր — որպէս ինչ մերը —
ինքնապաշտպանութեան կենսական պէտքերը կորցրի
միջոցներու մէջ տարբերութիւն չ'ընեն, կեղծիքի
վատութիւններու դիմեն . անհատական ու ազգային
արժանապատուութիւնը վաճառած, ինքզինքնին ի
սպաս զնեն բռնաւորներու, կեղեքողներու, մարդաս-
պաններու: Մենք մեր ազգային տառապանքի շարու-
նակականութեանը մէջ բնազդաբար սորվեցանք, թէ
« Մարդկային ընկերութիւններու ճակատագիրը, շատ
մը պարագաներու մէջ խորամանկութիւններէ եւ սու-
տերէ կախումն ունի: Զօբաւորներու հանդէպ տկար-
ներու կռիւին մէջ այս վերջինները պիտի կորսուէին,
եթէ դատապարտուած ըլլային ոչ-կպերելի միջոցներ
միայն գործածել » (Ժ. Ֆինո): Մենք բնութեան դա-
սերուն հետեւած եղանք ասով: Պետութիւնը զգրոց
մը է եղաւ, այլ ՓՏՈՒԹԵԱՆ ՕՃԱՆ մը . չկրթեց, այլա-
սեռեց մանաւանդ . ջանաց արմատախլել մեր ազգային
ազնուականութիւնը, փոխանակ զայն մաքրազործե-
լու: Հարուածեց մեր կրթական ձեռնարկները . խաւա-
րի, սգիտութեան, վատասերումի առաքելութիւնն
ստանձնեց . ազգը իր սրտէն զարկաւ . շահագործեց
մարդկային տկարութիւնները, կաշառելով խիղճը,
խափանելով ազատութեան սենյը, եւ արիւնի մէջ
խեղդելով արդարութեան ծարաւի ազդակները: Խոր-
հրդարանական Պետութիւնն ալ, ի՛ր կարգին, ինք-
զինքը կազմելու համար անգամ մը միայն դիմումը
բաւ « հասարակաց քուէին », « հասարակաց ձայնին »,
ու այնուհետեւ սկսաւ արհամարհել հասարակաց կար-
ծիքը: Անհատական, քմահաճ բռնապետութիւնը, Սահ-
մանադրական օրինակերպ բռնապետութեան փոխուե-
ցաւ . ուժի արդարութիւնը Բրեննտաի մը պէս, իր

սուրբ իրաւունքի նժարի թաթին մէջ նետեց . «Վա՛յ պարտեալներուն» աղաղակելով : Համիտ մը, Բրեննոս մը, բռնաւոր Խորհրդարան մը տարբերութիւն չունին իրարմէ : Բացի անուններու տարբերութիւնէն, երբ խնդիրը արդարութիւն մը կատարելուն շուրջ դառնայ : «Վերարկուն կրօնաւոր չլիներ» ըսուած է : Սահմանադրական վերարկուն բռնաւոր Խորհրդարանի մը գոյութիւնը չկրնար արդարացնել : Պետութիւնը իր յոռի կազմակերպութիւնով, իր ազգամոլ գերյանդգնութեամբ, իր մոլեռանդակի խառնուրդով երկրաքանդ ոյժ մը միայն եղաւ : Այլ ինչպէ՞ս կուզէինք, կամ ինչպէ՞ս կրնայինք սպասել, որ այսպիսի պետական կազմակերպութիւն մը կարող ըլլար «Վաղուան Հողին» պատրաստելու :

V. Քահանայէն, դաստիարակէն, ընտանիքէն ու Պետութենէն վերջ կը մնար մեզի ժողովուրդը, իր զանազան խաւերով, գերի ու ազատ, պարտեալ, պարկեշտ կամ անբարեխիղճ քաղաքացին . ու առա՛ջ, ա՛ն ալ մեզի չտար հաստատուն երաշխարդութիւնը վաղուան լաւագոյն կեանքի մը համար : Երբ քահանան իր ձեւագեղձ կրօնքին, դաստիարակը իր ամուլ կըրթութութեան, ընտանիքը՝ իր ինկած բարոյականին, եւ պետութիւնը իր ամբարիշտ եւ սուտակասպաս արդարութեան մէջ կը դատապարտենք, արդէն իսկ ներկայացուցած կըլլանք ժողովուրդը իր հաւաքականութեանը, իր ամբողջութեանը մէջ : Ժողովուրդ մը, իր կրօնքին, իր դպրոցին, իր ընտանիքին, իր պետութեան հարազատ զաւակն է : Երբ պետութիւնը արդարութիւն չունի, ժողովուրդը կը դադրի արդարասէր ըլլալէ . երբ ընտանիքը իր բարոյականութիւնը կը կորսնցնէ, ժողովուրդը կը դադրի պար-

կեշտ կեանք մը ցուցադրելէ . երբ դպրոցը կը թերանայ իր դաստիարակիչ դերին մէջ, ժողովուրդը կը դադրի կրթութեան մարմնացումը ըլլալէ . երբ եկեղեցին, ծէսի ու արարողութեան հանդիսավայր, կը դադրի անհատներու հոգիին խօսելէ, ժողովուրդը կրօնքին հետ խղուելու կը հարկադրուի : Մեր այսօրուան ժողովուրդը այդ թերութիւններուն դժբախտ խառնուրդն է եղած : Չշողջորթենք ինքզինքնիս : Ու այս ամենը տեսնելու, զգալու, շօշափելու համար պէտք էր որ ըրջօրէն ախտորոշանքի (diagnostique) մը ենթարկէինք ինքզինքնիս : Բայց թերացանք մեր այդ պարտականութեանը մէջ ալ : Դեռ քանի մը օր առաջ Ֆրանսացի հեղինակ մը կը գրէր մեզի համար . «Եթէ հայը ունի լուրջի, պարկեշտի, աշխատողի յատկութիւններ, ընդհանրապէս չա՛տ քիչ համակրելի է անիկա : Կոշտ նկարագրով ցեղ մը, նոյն իսկ իր եղբայրներուն համար, վեհանձնութիւն չունի, ծակաչք, ազան, ոսկին իր ամբողջ խօհալը կը կազմէ» (Jean d'Annexay. - Au pays des Massacres. P. 31) : Հեղինակին այս տողերուն մէջ չափազանցութիւնը իրականութեան հետ զոյգ կը քալէ : Մեր մէջ հարուստը ժլատ է ու անկարեկիր, աղքատը ծոյլ ու խարդախ . մէկը արհամարհող, միւսը վրէժխնդիր, դեռ ընկերական համբերակցութեան մը, հարուստի ու աղքատի համագործակցութեան մը դադարեալ անգամ չէ՛ դարպասած մեզի : Ու ցաւալի է ըսել, ժողովուրդը, հարուստն ու աղքատը, միջակորեարն ու բանաւորը, դեռ պէտք եղածին պէս չեն զուգորդուած ազգային կեանքին ու ազգային գաղափարին հետ : Զուհողութիւննիս անգամ, — եթէ երբեք զոհողութիւն մը յանձն առնունք — իբրեւ պերճանքի, շիւխի գործ

կ'ստանձնենք, քան իբրև քաղաքացիի անհրաժեշտ պարտականութիւն մը : Այս պայմաններուն տակ, ու այսօրինակ ուզելով ապրող ժողովուրդ մը, ինչպէ՞ս պիտի կրնայինք սպասել լաւագոյն արդիւնք մը, քան ինչ որ կը վայելենք հիմա :

Ահա, բարեկամներս, մեր իբրական կացութիւնը . հաճախ ՎԱՂՈՒԱՆ ՀՈԳԻՆ ստեղծելու համար մեր ձեռք դռնուած միջոցները, նիւթերը եւ գործիչները : Ասոնց վրայ աւելցուցէք կուսակցական յոռի միտումները եւ պայքարները, եւ ազգային տոնոյն իրականութեան ամբողջութիւնը ունեցած պիտի ըլլաք : Ու դուք որ այսօր կուսակցութեան ինձի, թերեւս դուք ալ ՖՐԱՆՍԱՍՅԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԻՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹԻՒՆԸԻ (*La psychologie du peuple Français*) հեղինակին, Ա. Ֆուլյէի պէս պիտի ըսէք ինձի, թէ ժողովուրդի մը համար իր անկումին ինքնաթելադրութեանէն (*autosuggestion*) աւելի վատ բան չկայ . ո՛րքան յեղեղէ մարդ թէ պիտի իյնայ, ինքզինքին կուտայ խելացնորութիւնը, եւ կ'իյնայ : Ինչպէս պատերազմի դաշտին վրայ պարտութեան համոզումը ստոյգ պարտութիւն մը յառաջ կը բերէ, նոյնպէս ալ ազգային վնասութիւնը նկարագրներէն կը գողնայ իրենց թոխը, եւ կը նմանի անձնասպանութեան ժողովեան : Այդ սողալի պատասխանելու համար նախ ըսենք, թէ մեր ազգային կեանքին մէջ իրականացած յոռութիւնները մատնանը չելով, մեր նպատակը չէ՛ բնաւ վնասութիւն մը ստեղծել հողիներուն խորը, եւ ո՛չ ալ յազուրդ տալ այն սկիզբի կեանքին, որ մեր ցաւատանջ սրտերէն բուսած է . բնաւ : Բայց դնանտելով հանդերձ իմաստասէրին տողերուն արժէքը, չեմ կրնար ինքզինքս հաշտեցնել ազգի մը, որ պիտի է մերը, միայն քա-

նի մը աննշան յատկութիւններով սոնքալու ինքնախարութեանը հետ : Որովհետեւ ակնարկուած «անձնասպանութեան ժողովեան» բուն իսկ ինքնախարութեան մէջ կը պղտարերի : Եթէ կեանքը կուր մըն է, պատերազմ մըն է, անհատներու ինչպէս ազգերու համար, այդ կուրը ունի իր բնագատները, իր զինադուլները, որոնց միջոցին պատնէշներու ըմբակոծուած խրամատներու նորոգութիւնը պէտք է կատարեն մարտիկները, դադունի ու լուին : Այդ դարի վայրկեաններուն, թանկագին բոլորներուն մէջն ենք հիմա, եւ անհրաժեշտ է, որ մենք աւելի ու աւելի այդ թերութիւնները մատնանշենք, քանի որ անոնց լուրջ, դիտակցօրէն գործադրուած սրբադրութիւններէն պիտի ծնի մեր ազգին ալ ապագան : Ասոնց ասոր կարծես պէտք եղածին չափ ճշմարիտ եղած պիտի չըլլար խօսքը, թէ ԱԶԳԻՆ կՈՐՈՒՍԸ կԱՄ ՓՐԿՈՒԹԻՒՆԸ ԻՐ ՁԵՌՔԻՆ ՄԷՋ կՐ ԳՏՆՈՒԻ :

Այս տողը արդէն իսկ իր մէջ կը խտացնէ ազգերու գոյութեան կամ չգոյութեան, անոնց կորսնքին ու փառքին, պարտութեան կամ յաղթանակին գաղտնիքը . անոնց ներկային ու ապագային կենսական հարցը :

Միայն գիտնանք թէ, մեր ձեռք դռնուած անկատար գործիները, թերի միջոցները, եւ տկար նիւթերը խորակելով չէ՛ր որ պիտի յաջողենք վերանորոգութեան ճամբուն մէջ, այլ սրբազրելով, բարեկարգելով ու դասաւորելով : Եթէ չ'զգանք այդ բարեկարգելու, բարեկարգուելու պէտքը, եւ յամառինք տակաւին, մեր երեսուն տարուան այլասեռած կեանքովը քաշկոտուել, սողալ քաղաքակրթութիւններու եւ յառաջդիմութիւններու ճամբուն վրայ,

վաղուան ու ապագայի համար յոյս չ'ունենանք բնաւ : Ի զո՛ւր պիտի ջանանք մեր ոչնչութիւններէն՝ երջանկութիւն , մեր թերութիւններէն՝ նկարագիր , եւ մեր միտէն հոգի մը շինել : Ապագան պիտի չը ժպտի մեզի , քանի որ ներկան վաղուան համար մեզի պատանք շինելով զբաղած է մեր շունչին տակ : Ապրիլ կամ մեռնիլ մեր կամքէն կախումն ունի : Ու , աւա՛ղ , մենք հիմա մեր գոյութիւնը , մեր կեանքը ծծելով կ'ապրինք : Վաղուան համար դժոխային կըտակ մը ունինք . — մեր ԴիԱկը . . . : Եւ ապագային կը յանձնենք մեր ձեռքով փորուած մեր գերեզմաններուն հսկելու պաշտօնը :

Եթէ չենք կրնար անմիջական հեղինակութիւն մը ունենալ պետութեան արտադրած տգեղութիւնները , հրէշութիւնները , անարգար արիւնները մաքրագործելու ստիպողականութեանը մէջ , հարկ չկայ գերազրգուելու : Աղղերու կեանքը իր պահպանութեանը համար անհրաժեշտօրէն պէտք չ'ունի Պետութիւններու օժանդակութեան : Աղղային կեանքին աւանդօր ազդակները , հաւատարիմ պահպաններն են կրօնքը , լաւ հասկցած կրօնը , որ մեր հոգիին կը թափանցէ , Դաստիարակութիւնը , որ կը սրբագրէ մեր ցեղային , ժառանգական յոռութիւնները , եւ Ընտանիքը , որ մեր նկարագիրը կը շինէ պարկեշտութեան եւ մաքուր բարոյականի ներշնչումով մը : Մենք ասոնց վրայ տիրական իշխանութիւն մը ունինք . անոնց բարեկարգութիւնն ու ազնուացումը մեր կամքէն , մեր բարեօժարութենէն , մեր ողջմտութենէն կախումն ունին , ուղղակի եւ անընդմիջական կերպով : Հետեւաբար մեր ազգային քայքայումը , մեր զգեսնումը մեր ձեռքով , լաւաբոյն

կեանքի մեր անյօժարութեամբը միայն պատրաստած պիտի ըլլանք :

Այսօր մեր վրայ գրուած են երկու հրամայողական պարտականութիւններ : Այդ պարտականութիւններէն մին ժխտական է եւ միւսը զբական . մին քանդումի պարտականութիւնն է , եւ միւսը շինարարութեան . մին զինուորի պարտականութիւնն է եւ միւսը գործաւորի : Առաջինը մեզ կը մղէ կոռուելու՝ յանուն զազափարի եւ իտէալի , ամենուս վրայ կապարի պէս ծանրացող յուսահատ , լքուցիչ սկեպտիկութեան , անհատական օգտապաշտ նախասիրութիւններու , « կուսակցականութիւններու եւ շահերու նեղմիտ քաղաքականութեան , դասակարգերու անձնապաշտ կռիւներուն » , խորհրդարանական բռնապետութեան , եւ Սահմանադրութեան անունով մեզի հրամայուած վեթիարի անարդարութիւններու դէմ , սա ազգայնապէս ֆրիդիֆ , ճգնաժամային վայրկեաններուն : Եւ զինուորին պէս , որ իր կռիւին մէջ , հրացանին հետ , բրիչն ալ կը գործածէ խրամները նորոգելու համար , միեւնոյն ժամանակ մեր գործաւորի պաշտօնն ալ պիտի կատարենք ազգաշինութեան տեսակէտով : Եւ այդ պահուն նորէն ինքզինքնիս դէմ յանդիման պիտի գտնենք ԵԿԵՂԵՑԻԻՆ , ԳՊՐՈՑԻՆ եւ ՏՈՒՆԻՆ , որոնք գործաւորները , նիւթերն ու միջոցները պիտի ըլլան մեզի համար անհրաժեշտ , զօրաւոր , ներոյժ ՎԱՂՈՒԱՆ ՀՈԳԻԻՆ : Եթէ անոնք զոյութիւն չունենային , պէտք էր ստեղծէինք . ուրովհետեւ անոնք , իրենց ընկեր-բարոյական ոյժերով պէտք եղածին չափ եւ աւելի կ'օժանդակեն երեւան բերելու հաւերաշխութիւնը , համանմանութիւնը , արեւակցութիւնը համոզութի , զազափարներու , նը-

կարագրի, զգացումի եւ սէրերու, թոյլ, տկար եւ վարանոտ հոգիներէն հուժկու ամբողջութիւն մը, հաւաքական մարմին մը կազմելով, մէկը՝ յանուն երկինքի, միւսը յանուն մարդկային եղբայրութեան, եւ ընտանիքը յանուն բարոյականի զիրար ամբողջացնելով, զիրար լրացնելով: Անհատներուն պէս Ազգերն ալ Հոգի մը, եւ մը ունին, ըսած են Նովիքով եւ Վորմս (Worms), եւ այդ Հոգին «ցեղին հաւաքականութենէն կը կազմուի: Հոն, ուր այդ հաւաքականութիւնը կիյնայ իր պատմական արժանիքներու բարձրութենէն, ԱԶԳը կը գտնուի անկուճի շրջանի մը մէջ, եւ անոր Հոգին խանդարուած է բարոյական հիւանդութեամբ», չըսելու համար մեռած: Անհատին, ինչպէս ազգերու եւ հաշայնքներու համար մարմինը դիակ մըն է, եթէ ան կենդանացած չըլլայ Հոգիով: «Այդ Հոգին է, որ կ'արտաբերէ ազգի մը կենսունակութիւնը, անոր հանրային գիտակցութիւնը (conscience) եւ անոր կամքը»: ՎԱՂՈՒԱՆ ՀՈԳԻՆ պետքը միայն եւ միայն այդ պատճառով է, որ կ'ուզենք, կը շեշտենք: Գիտնանք, թէ այդ Հոգիին կազմողները պիտի ըլլան մեզմով ու մեր ձեռքով բարեկարգուած Եկեղեցիին մտքուր, անսեթեւեթ, պարզ կրօնքը, մեզմով անձնաւորուած Հաւատքով, Յոյսով եւ Սիրով. բարեկարգուած Դպրոցը, իր դաստիարակչի մտքուր հանգամանքովը, եւ բարեկարգուած Ընտանիքը իր աւանդական, հուժկու բարոյականովն ու պարկեշտութիւնովը:

Աշխատինք այդ կուրին, ու այդ բարեկարգութեան, ու մենք ատով իսկ ստեղծողները, հրաշագործները եղած պիտի ըլլանք մեր ազգային գոյութեան, անհրաժեշտ ՎԱՂՈՒԱՆ ՀՈԳԻՆ:

ՀՀ Ազգային գրադարան




NL0192236



Ռ. Ս. Մ. Կ. Ս. Վ. Ս. Բ. Ս. Կ. Ս. Ն. Մ. Ա. Տ. Ե. Ն. Ա. Գ. Ա. Բ. Ս. Ն.

1. Բնկերվարուքիւն եւ Հայ Բնկերվարականներ Դ. Ռ.
(ՄՈՒՇԵՂ, ԵՊԻՍԿՈՊՈՍ) 3
2. Ռամկավարուքիւն (Մամլոյ սակ)
(Մ. ՏԱՄԱՏԵԱՆ) 4
3. Վաղուան Հոգիւն
(ՄՈՒՇԵՂ, ԵՊԻՍԿՈՊՈՍ) 1
4. Բնկերվարուքիւն եւ Թուրքիա
(ԱՐԳՐ ԼՈՒԻՉ) 1



Գ Ի Ն | Ղ Ր Շ. Ո Ղ Ջ.